

ԱՐԲԸ ԵՒ ՄԱՐԴԻ.

Ոխայն որբ բառը մարդուս գրութիւնը կը զարժուցանէ , միայն որբ մանկան տեսութիւնը , միայն որբ բութեան վրայ մասսելը մարդուս կարեկցութիւնը կը շարժէ : Ի՞նչ մեր կութիւն , ի՞նչ ակարութիւն , ի՞նչ անկարողութիւն , կենդանի մի չը կոյ որոյ մատաղ վիճակը մարդկային մոն կութենէն աւելի վառաւոր չը լինի . այս մասին միջատներն անդամնախան ձելք են քան զմարդ : Յնութեան թագաւոր մարդը , կարծես թէ իւր կենաց սկզբնաւորութեան մէջ իր ամենայիտին հպատակին չափ բարիք չը քաղէր բնութենէն : Կննդեան ժամերսւն մէջ տիկար , սկզբնական շարժմանց մէջ թոյը միշտ կարօս օգնականի , խոնարհ և նուաստ քան զամեն արարածները : Վարդը իր նորածին հասակին մէջ թուլատարը տողունի (mollesque) ծիծաղը պիտի շարժէր , եթէ թուլատարը կարենար ծիծաղիլ :

Հատ կենդանիներ մանուկէն աւելի զօրեղ են , շատերը մանուկէն աւելի լաւ զրահաւորուած , շատերը մանուկէն աւելի լաւ հագուած կամ հագուելու վրայ են : Վանուկը որչափ որ ի ժամանակին զօրանայ , երբէք ցումն չը հասնիր , որ չըրբուտանեաց մէջ ամենէն զօրեղագոյնը չէ : Տարիները չեն ծածկեր մանուկը բռուրդով , ոչ ձիրաններ կը բռուտոցանեն ձեռքերու վրայ և ոչ եղջերներ ճակատի վրայ : Վարդը թագաւոր է արարածոց . բայց բնականաբար իր զգայարանքները իր հպատակաց շատերու զգայարանքն կատարել լագոյն չեն . իսկ բը նազդման կողմէն յայտնապէս ստոր է իր հպատակներէն . Վարդը մարմնական զարդացումն , անասունի հետ համեմատելով , չափազանց դանդաղէ :

Դա իր կետնիքը կ'անցնէ պատրաստուելով ապրելու համար , և երբ կը պատրաստովի կը մեռնի :

Պէտք է իմանալ որ համեմատաբար մանակն աւելի մամանակ հարկաւոր է կենդանակոտն կատարելութեան համանելու քան թէ կենդանինը : Շնչարիքութիւնը է որ մանուկը կը քալէ երկու ոտքերու վրայ , կը նայի երկընքն , ունի ձեռքեր , նշտանական կերպարանք , յօդ աւոր ձայն : Վայ ամենը աննշան յատկութիւնները չեն և շատ բան կը խոստանան : Վայ յատկութիւնները մեծութեան գուշակներեն , բայց գուշակների մարդների կամ աշխարհ գայ :

Այդէ մարդն խիստապէս մարդ է , այսինքն ազատ և հոգեկան արարած , պատկիր լրտուծոյ եւ միջնորդ ընդմէջ նիւթոյ և հոգւոյ , հարկէ որ այս պէս ծնանի կամ աշխարհ գայ :

Այդէ մարդը կենդանեաց կենդանական առաւելութիւններուն նախանձէր , պարզապէս կենդանեաց մէջ պիտի ապրէր : Ինքն եւս զրահաւորուած , հագուած և զօրեղ ինչպէս կենդանին , պիտի ինքզինքը անկախը գար և պնկախ լինէր , այնու հետեւ բնաւին պիտի չը լինէր ոչ մարդկային ընկերութիւն , ոչ քաղաքակրթութիւն և հետեւապէս ոչ մարդկաւութիւն : Վեր անկարութիւնը մի կախումն ունենալու սկզբունք է , և մեր կախումն՝ սկզբունք է մեծութեան : Այդէ այս անկարութեանց արդիւնքը չէ նշյն իսկ գերբառապանը :

Լախանինամական դիտաւորութիւնը և վախճանական նպատակը այս տեղէն պարզապէս յայտնի է : Տայց ի հարկէ Վրարչի միակ նպատակը այս մարդկային ակարութեան մէջ չէ : Վարդիքը տնօրինելով որ բնութեան թագաւոր մարդը ծնանի անշուգք , (այն մարդը , առանց որոյ բավանդակ ա-

բարչութիւնը այնպէս է . ինչպէս խօսք մի կամ ասացուած առանց բայի , ) կա մեցաւ ստիգմէ որ մարդը իր մեծութիւնը ուրիշ տեղ որոնէ և ոչ թէ նիւթի մէջ : Կա մարդու նայուածը դրդ դեպի մոտաւոր աշխարհը դարձաց : Այժէ մարդը հոգի չէ , չէ նոյնպէս կենդանիներէն առ աջնորը . Դժութեան ըզ գացմունքներու հետ կապուած հոգին է միայն , որ կ'ապահովէ և կ'երկարէ մարդու կեանքը : Այս կարեւոր կետը մոտածելու համար է , որ Վասուած ամենախիստ ծածկութեան կամ անձանաշութեան մէջ դրու է բնութեան սէդ Խագուարոր : Ինչպէս մը սուրը Յիշուա Փանկան որդունք պիտի լինէր , նյոնպէս մարդկային տկար մարդ մինն եւս մոռու մի է , ուր Վասուած կը հանգչի և կը պահպանէ մեր անմահ հոգին : Այդինային ակնագործը գիտէ , ինչ որ աշխարհիս ակնագործը գիտէ , որ ոչ թէ ուրիշ ճոխ մետաղ ներփակ , այլ նուաստագին արծաթով կը շրջապատէ ադամանդը : Այժէ մեր հոգւոյ և մարդու յարաբերութիւնն եւս այսպէս չէ :

Այս ասուուածոյին նշանաւոր եւ խորհրդաւոր կարգաւորութիւնը ուրիշ պատճառ եւս ունի : Վասուած կամեցաւ որ մեր արարջութեան մէջ մենք ինքնին գործակից լինինք Վասուածպետին : Վասուած կենդանիի հոգը բոլորն իր վրայ առած է . բայց մորդ դը մի որոշեալ կետէ սկսած գոգցես ինք զինքը կրատեղծանէ և կը խնամէ : Ի հարկէ Վասուած ամեն ժամանակ նակ ներկայ է և անընդհատ կը խնամէ . բայց լուելեայն և անտեսանելի կերպիւ , մինչեւ որ մի ամենամեծ նպառակ կատարելու եւ բոլորովին մի նոր արարջութիւն իրագործելու համար՝ ինքն կը յայտնուի և կը խօսի :

Վասուած ահա Վասուած + ա-

ռանց նիւթը մերժելու և անիծելու + կը յայտնէ հոգւոյ առաւելութիւնը , ամեն բան կը հնազանդեցնէ հոգւոյն եւ ամեն բան կը մղէ դէպի հոգին + Այս կարեւոր գասը Վասուած շատ ձեւերով բացարածէ : Գիտութիւնը նը նախադամեան արարջութիւն մի գերեզմանէն կը հանէ այսօր մեր աշքի առ ջեւ եւ սակաւ առ սակաւ անոր արձանագիրը կը խմբագրէ եւ փաստաբանէլ կը ջանայ : Այս նիւթի յաղթութիւնն է : Այսկայի միւս կողմէն այս կարծուած յաղթութիւնը ինքնին . կը նոււածի , տեղի կը տայ եւ մարդու սէջ թագաւորող հոգին կ'երեւի բաց ճակատվ : Այդդիային ազգի պատմութեան մէջ անգամ կը տեսնենք , որ նիւթը միշտ ճանապարհ կը բանայ և հոգին կը փակէ այն ճառ նապարհ կամ կը փոխէ : Այդիպական Շուրգերուն կամ Վիրամիգներուն կը յաջորդէ Պարմէնոնը (1) , Արեւելեան մարմնական և անհարթ բանաստեղծութեանը կը յաջորդէ Յունաւանը , որուն մէջ հոգեկանութիւնը կը փայլի : Բոկ կրօնի նկատմամբ , իրեւ ասուուած պաշտուած բնութեան զօրութեանց տեղ՝ կը յայտնուի կենդանի Վասուածը , և լոկ ծիսական արարողութեանց տեղ՝ կը յաջորդէ հոգւով և ճշմարտութեամբ երկրպագութիւնը : Վմէնէն անպատող եւ ցուրտ ցամաքանողը փառաւոր հանդիսարան կը դառնայ այս հոգեկան բոլոր յաղթանակներուն եւ Պօղոս առարելցն առ աջն քայլափոխը Այկեդնիսիի հողի վրայ մի նոր գարագը լուի կը բանայ մարդկային ազգի պատ-

(1) Աթենաս ցաստուծոյ գեղցիկ տաճարը Աթենքի մէջ , գետեցուած Ագրոսով կամ միջարեր դէմէջ : որց պատմէց շնութեան համար Ցուածաց հարապատեաները իրենց վերին միջը թափան են , ինչպէս եւ գիրիսա արձանագործը պատմուած է առկի պատմագործ պատմաց էր Աթենասի արձանը քըսուիր և առկի ու .

մութեան մէջ։ Ամենայն ինչ կը միաբանի եւ կը յառաջէ ճափառող էլեկտրի (1) փառաւորութեան համար, կամ, աւելի շաւ ասել, այն վերին իմաստութեան համար, որ խորհել եւ մոտածել կը տայ այս եղէքին։

Քրիստոնի գերեզմանաքարի կարծեցեալ կոորդ Պէջիլթազի մէջ։

Ունուալ պատուական հանդիսի 16 թուցն Շարիքարիի մէջ հետեւեալ խօսքերը կը կարդանք։ «Դրագալցցի իրիկաւնը եկեղեցւայն վարդապետը ծանուցում մը ընելով ձեռքը գրուանը խօժեց . . . . տեսանք որ քարի մը կոորդ հանելավ բաւառ թէ այս Քրիստոնի տեառն մերս գերեզմանին քարին կտորն է, յրուասազէմէն բարեպաշտ էֆենտիի մը զրկուեր է, ան ալ այժմ եկեղեցւայն նույիեր է, որ պէս զի հաւասարցեալը կարողանան տենայն գիւրութեամբ գալ յուխտ և յերկրպագութիւն, և նոյնը պիտի յանձնուի լուսարարապետ քահանային որպէս զի խոշշահանգստի համար ուղուած ատեն՝ տանի ու։ Այս մասին թէպէտ և յիշեալ շարեւը իր կողմէն արդէն հերքած է նախօրինակ քարի մը կոորդի գոյութիւնը Պէջիկթաշի մէջ, օտակայն մենք եւս մեր կողմէն քանի մը խօսք ասել կարեւոր կը համարինք ՚ի զգուշութիւն քարեպաշտ ժողովրդեան։

Քրիստոնէական ջերմեւանդութիւնը գովիճ յատկութիւն է, բայց մնութիապաշտութեան փոխուած ժամանակն ալ խիստ ցաւալի է։ թէ ովէ է քարի կոորդնուիրող էքէնտին և ովէ

(1) Խորհու յան հուման ելեկ։ Պարզավէ խօսքն եւ որ մարդու համար առաջ է ։ մարդկայն տկապութիւնը և մեռնութիւնը բայց առաջ համար։

է ծանուցում ընող վարդապետը, մեզ անցացտ է, ուստի երենց կրօնական ընդգաման վայ դատաստան ընել չենք ուզեր, սակայն այսքանը կը պարտուառ ըինք ասել որ Քրիստոնի գերեզմանաքարէն կոորդ մը ուրիշ տեղ զկուած չէ և անհնարին է, զկիւլքանի որ երեք ազգաց անքառն հսկողութեան տակ է և միանգամանյն ծածկուած մարմարինով։ Ուստի առանց հիմնաւոր վկայագրի և օրինաւոր ապացուցի քարի մը կոորդ եկեղեցի մուծանել և ժողովրդ եան պարզամտութենէն օգուտ քաղելով ծանուցանել թէ՛ Քրիստոնի գերեզմանաքարի կոսպին է, դատապարտութեան արժանի գործ է այս ոչ քաջալերութեան։ Ուստի զի, այս տեսակ ինքնագիւտ և շահատիրական ձեռներեցութիւնները ոչ միայն ստուգապէս չեն զարթուցաներ ժողովրդի բարեպաշտական զգաց ւ մը, այլ և շատ անդամ աւրիշ նույիրական ստուգութիւններ ևս կասկածանաց և թերահաւատութեն մշուչով կը ծածկեն, Այս ասելավմիգուցէ կարծուի թէ՛ Յրուասազէմի վանուց մասնաւոր օգտի և ուխտաւորութիւնէ գոյացած նիւթական շահուց համար է, որ կը խօսինք, քան լիցի։ Այս մասին մեծ ապացուց են արդէն Աթուացոյն մեն։ Պատորիարքի անպատրուակ քարոզութիւնները, որով քանի մի տարիէն ՚ի վեր կը ջանայ ուխտաւորաց շատերու մոքէն հանել այն անստոցգ և մնութիապաշտական գաղափարները որք գժբաղդաբար (Յունաց ազգէն սպրդած են մերայնց մէջ գերեզմանական լոյս տեսնելու կամ այլ իրացնկատմամբ։ Ո՞նք համազուած ենք որ ուխտաւորութեան զգացմունքը այնպիսի բնական համակերպութիւն ունի մարդու բարեպաշտութիւն հետ, որ կարծեցեալ քարերը կարող չեն ախտաւորութեան եւանդը չինուցաւ